

լու պատճառով հողէ մտուրը վերցուցինք անոր տեղը արծաթէ շինուած մտուր մը զնելու համար: Վերցուած մտուրը ինձ համար աւելի թանկագին էր: Ոսկին և արծաթը հեթանոսութեան համար են, բայց քրիստոնէական հաւատքը այս հողէ մտուրին արժանի է: Անիկա որ ծնաւ հո՛ն, կը դատապարտէ ասկին և արծաթը: Ես չեմ դատապարտեր ասկայն զանոնք որ բարեպաշտութեամբ այգպէս վարուած են. բայց կը հիանամ Տիրոջը վրայ, որ թէպէտև աշխարհի տրարիչը, կը ծնի ոչ թէ ասկիին և արծաթին մէջ, այլ հողէ մտուրին մէջ: Ահա այս տողերով կ'ողորար անուանի մենակեացը զանցառութեանը վրայ ա՛յն պարզութեան՝ որ Բեթղեհեմի հրապոյրն էր: Արծաթէ մտուրը այն «զարմանալի խորհրդանշաններէն» էր, զոր Ս. Հեղինէ Ս. Ծընընդեան այրին մէջ զետեղեց կուսական որդեծնութիւնը պատուելու համար:

Շատ կանուխէն Ս. Ծննդեան եկեղեցիին մէջ այլ և այլ քրիստոնեայ ժողովուրդներ ու վանականներ իրենց լեզուով կը կատարէին սաղմոսերգութիւն և պաշտամունք: Երուսաղէմի կղերը նոյնպէս տօնակատարութիւններ ունէր Ս. Ծննդեան եկեղեցիին մէջ: Էթէրիա իր ուղեգրութեան մէջ կը նկարագրէ թէ՛ Ս. Գերեզմանի և թէ՛ Ս. Ծննդեան եկեղեցիներու մէջ մասնայատուկ տօները և արարողութիւնները. նոյն ուխտաւորուհիին խօսքերէն կը հասկցուի որ Ս. Զատիկէն քառասուն օր վերջը հինգշաբթի օրը երուսաղէմացիք Բեթղեհէմ կ'երթային և հո՛ն կը կատարէին տեղւոյն և օրուան յարմար պաշտամունք և կը յիշատակէին Քրիստոսի Ս. Ծնունդը, և պարզ է զիտել այս յիշատակութենէն որ Գրդ դարուն տակաւին հաստատուած չէր Համբարձման տօնը. վասնզի եթէ ան զոյութիւն ունենար փոխանակ Բեթղեհեմի, Համբարձման եկեղեցին հարկ կ'ըլլար երթալ. ինչպէս յետոյ կ'ընէին և այժմ ալ կ'ընենք, Համբարձման եկեղեցին երթալով: Այս տօնակատարութենէն զատ, Ս. Ծննդեան եկեղեցիին մէջ հանդիսաւորապէս կը կատարուէր Քրիստոսի Ս. Ծննդեան և Աստուածայայտութեան տօնը Յունուար 6ին, ինչպէս կը յիշատակէ զարձեալ նոյն ուխտաւորուհին: Նոյն օրը Ս. Ծննդեան եկեղեցիին մէջ կանոնական պաշտամունքը

կատարելու յետոյ կղերականք թափօրով կ'երթային Հոյուսնոցի եկեղեցին և հո՛ն ալ կը կատարէին պատշաճ արարողութիւններ. այս մասին կը վկայէ 690ին նաև մեր Գրիգոր Արշարունի վարդապետը իր «Ընթերցուածոց Մեկնութեան» գիրքին մէջ (Հոյուսնոցի եկեղեցիի մասին տեսնել մեր յօդուածը, Սխմ, 1927, էջ 337-340):

Օգտուած ենք հետեւեալ գիրքէն. Bethléem, le sanctuaire de le Nativité: PP. H. Vincent et F. M. Abel. 1904. (Շար.) ՄԿԳՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱԻՆՈՒՆԻ

ԿԻՆԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԸ  
ԺԳ.

ՅՈՎՀԱՆՆԷՍ Գ. ԱՆԹԷՊՅԻ  
1602 Դեկտ. 20. Կիր. — \* 1621.

ԱՆԹԷՊՅԻՆ ՅԵՇԱՍԿԱՐԱՆՆԵՐԸ

Ա

Ս. Յակոբի Թիւ 582 Ձեռագրէն:

Այս Ձեռագիրն է վարդան վրդ.ի Մեկնութիւն Արարածոց գործը, զոր գրած է 1261-ին Սանահին վանքին Առաջնորդ Համադասպեպ.ի և փակակալ Գրիգոր վրդ.ի խնդրանքով(\*): Ընդօրինակութիւնը եղած է Սիսի մէջ 1586ին, առաջին երևք տետրակները Անթէպօլի ձեռքով, իսկ մնացածը Յովսէփ Քահանայի ձեռքով, Յիշատակարանը Անթէպօլի շարագրած է, իսկ Յովսէփ Քահանայն ընդօրինակած է: Բոլորգիր է գրչութիւնը, բաւական մաքուր և սիրուն, բայց անխնամ իրբի ընդօրինակութիւն: Կ'երևի այս Ձեռագիրը անգամ մը դուրս ելած է Սիսի Մատենադարանէն որ Սիմօն կթղչաւ. ձեռք կը բերէ զայն և զարձեալ կը նուիրէ իր նախկին տեղը, ըստ հետեւեալ յիշատակարանի, որ գրուած է Ձեռագրիս վերջը դատարկ մնացած երկու թուղթիւն առաջինին վրայ.— «Վերսին յիշասկ է Սեբաստացի Սիմօն կրդկսին՝ ի մայրաքաղաք Սիս, քվին ՌՁԸ (= 1639) Արարածոց Մեկնիչ»:

(\*) — Է թուականութեանս 26 (= 1261) եղև սկիզբը և կատարումն համառաւս վերլուծութեան արարչապատու մովսիսական մատենիս, ի խնդրոյ աբիական Տեառն Համադասպեա և Վարդապետիս Գրիգորի, Փակակալիս Սուրբ Ուխտի Սանահնի ստատութեամբ անարժան ծառայից քրիստոնէից վարդամայ»:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՔ

—Փա՛ռք անըսկզբանն եւ անեղին Հաւր եւ պատճառին բոլորիցս:

Փա՛ռք Որդոյ անկատարածին եւ անսկզբանն սկսեալ ի Հաւրէ անժամանակաբարս:

Փա՛ռք եւ Հոգոյն Սրբոյ ելաւղին ի Հաւրէ բխմամբ անհատարար, Առաւելին յՈրդոյ եւ լոյս-դին զեկեղեցի իւր սուրբ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Ի թուականութեանս մերում հայկազեան տու-մարի հազարերորդ, ի հառորդ՝ հասն աւելորդիս (= 1000+25+10 = 1035+551 = 1586):

Եւ ի հայրապետութեանն յայսմ նախանդի Տանքս կիւլիկոյ Տեառն Ազարիայի եղև սկիզբն եւ աւարտ գրոցոցս:

Նուստս ստացողիս բողոքանք մաղբանց բոնիս, առ որս ձեռննապ էի:

Եւ արդ՝ ես Յովհաննէս Վիրջին եւ նուազեալ ծնունդս եկեղեցւոյ, ամենամեղ եւ եղկելի ան-ձամբս ի սաստիկ ալեկաց յուզմանէ ապշեալս, եւ անդեկ եւ աննաւաստի, նայ եւ ոչ փոքր ինչ մա-կոյկոր է մասն բարի յիս երևի, զի թերևս առից սակաւ մի ոգի: Այլ ընդ մեծամեծ մեղացն, որ յինէն գործեցան, փոքունքն սուղեալ ոչ երևին: Զի թէ եւ հարկանիմ դատմամբ անաշառ յիշողին զանցանս, սակայն ոչ ձէթ եւ ոչ պատանք, զի բոլորս իմ ապականեալ. ոգի, միտք եւ մարմին, եւ կամ կաշկանդեալ յոլով զեղբրմամբ թէ ո՞ւր եւ կամ երբ խարխարեալ նաւս ընկզմի: Եւս առաւել սաստիկ շերման եւ ամպրոպ հրակայլակ, անանջատ վա(յ)րուք ցտեալ մաշին զերկուս մա-սունս, զօրիրականն ասեմ եւ զճառայականն: Եւ չունիմ ինչ ակնկալութիւն բարի գործոց, այլ խոստովանիմ անկեղծ զի չարին եղէ (յ)արբան-եակ, եւ զժամ բարի գործոցն չարաշար վճարեցի: Որ եւ ոչ ունիմ ինչի զի ըստ Յորայ առեալ զթարախն իմ քերիցն: Այլ միայն զԱստուծոյ եւ իմ բուռն հարից զչնորհն, եւ (յ)այն ձեր միջնորդե-լով. եւ սագս այսր չեմ կարի յուսա(յ)կատուր կամ անհաւատս ի պատճառէն փրկութեանս: Ազաչեմ սրտառուչ եւ արտասոււթոր զիմաւք եւ թաւա-լիմ յոտս ընթերցողացք եւ լսողաց, տո՛ւք ինձ ձեռն զի մի՛ ընկզմեցայց ի ծով մեղացս որ զրկե-եալս ունիմ նաւ:

Եւ զի այս յուսովս յաւժարեցայ գրել եւ ստա-նալ, եւ վարձկան եղէ յայս քաղցր յայգիս մշակս չար եւ շերմեռանդ սիրով զսկիզբն արարեալ գը-րեցի մինչ ի Գ. տարն, բայց ոչ կարացի պարագել յաղագս սկարտեանս եւ ընթերցման գոց որս (որոյ ?) եմ ի ծառայութիւն, վասն որոյ կայայ վարձկան ի յայգիս հոգևոր զեղբայր ոմն Յովսէփ քահանայ, եւ նմա հտու (յ)աւարտել: Խնդրեմ, ոմն աղաւթք սուրբ ի սիրոյ եկեալ յառաջ, եւ լի սուրբ սրտիւ, եւ կէսք ողորմած կամօք իբր չար մատնեալ գերու-ղի, եղբայրբուն կարեկցել, եւ այլք զքաղկաց տա-րածունս առ երբեակն միակ ի խոռնկ տուք նը-ւէր, քաւել եւ արգելուլ յինէն զերկին մահ: Եւ որք սուրբ հոգեմ աւձայք ի յիսանք յեկեղեցի, զմեծն եւ զսուկալին զարիւնն ասեմ Աստուծոյ եւ մար-մինն տալ փոխան ընդ իմ Հաւր Աստուծոյ ընծայ,

որ հաւատացի եւ հաւատամ զի փրկիմ: Եւ որք նայս մատունս բարեաց յԱստուծոյ առէք պատեղ նշանաց, զիոյն արխաւոր տո՛ւք տուողին ձեզ շնորհաց, զի անցուցէ զիւրաւադատ ցատունս իմոց յանցանաց: Ուստի երկուցեալ զողամ յա-հէն եւ ոչ զզձացեալ յաղուչ նկատեմ եւ կամ սար-սափամ. եւ արդ իմ յոյսն Աստուած է եւ (յ)այն ձեր միջնորդելովս. արգահատեցէք հիւքոյս. մի՛ խնայէք ասել, Աստուած քաւեա(յ) ողորմու-թեամբ եւ բուժեալ զչար կեղ արտալն եւ զժահա-շարաւ զժնեայ որդամք լցեալ վիրին բարերար սոյունեալն չնչեալ, զի սպիքն ոչ երևեացին, եւ որք լեճքդ ասացէք այն(յ), ամէն, եղիցի: Եւ որք զսուրբ տառս խնամէք եւ զմեղ յիշէք. եւ զուճ յիշիք եւ խնամիք, Ամէն:

Եւ զարձեալ աղաչեմ զպատուական հայրքդ մեր զքաջ պրեկտիկոսքդ եկեղեցւոյ եւ զհոգևոր հարազատ եղբայրքդ մեր զգոսող աշակերտեալ մանկանցք, յորժամ վայելէք յայսմ յորդանոս հոգեբուզիս գետոցս եւ աստուածատունկ զբախ-տէս զասիւ կամ ընթերցմամբ, յիշէք ի մաքրա-փայլ յապագոս ձեր զհոգևոր հայրս մեր եւ զու-սատուն հոգւոց մեր, զՎեդդիսուս Հայոց զՏեառն Տէր Ազարիայ(յ), որ յայժմս զեղբրեալ կամք ի-մասոս փրտութեան սորա(յ), զոր աէր Աստուած պահեցէ պարագայց ամաւք ի պարձանս մեր եւ ի պայծառութիւն Ս. եկեղեցւոյ. Ամէն:

Նաև զսոցասուր եւ զարքեպիսկոպոս Աթոռոյս Ս. Լուսատուրչին եւ հաւուս մերոյ զՏէր Մարտի-րոսն եւ զՏէր Վարդան կրթնալուսն եւ զերեքեան աշակերտեալ եղբայրքս իմ զՏէր Գաբրիէլն եւ զՏէր Մկրտիչն, եւ զիս գլեցնեալ հողիկս Յովնանէ: Եւ զՏէր Մկրտիչն աղաչեմ յիշել ի տէր սրտի մասք. ընդ սոցին եւ զմարմնաւոր ծնաւդքն իմ, զՎայր(ն) իմ զԱկար եւ զմայրն իմ Թամար եւ զերկուսն եղբարս իմ զԱխիմանն, զիոխեալն ստամած մանուսք առ Քրիստոս, եւ զԱռաքելն որ է պահեալ շնորհաւք բարերարին Աստուծոյ ի միխթարութիւն ամե-նաթշուառ անմիտս եւ զայլ ամենայն (յ)արեա-նառու մերձաւորսն իմ, աղաչեմ յիշել ի Քրիստոս եւ զուճ յիշեալ յիցիք ի Քրիստոսէ յԱստուծոյն մերոյ ամէն, ամէն, ամէն:

Այլ եւ արդ եւ ես աղաչեմ զձեզ զսուրբ տե-սանոցքդ եւ զվայելողքդ (յ)այսմ աստուածային տառից եւ պատգամայ նախամեծ մարգարէին Մովսէփ յիշել յազօթն զնուստս եւ զանպիտան գրիչս Յովսէփ քահանայ եւ զՅովնան ըզՅեփանցն եւ զմայրն իմ զՄարգարեան եւ զեղբայրսն զՄկրտիչն եւ զՎազարն եւ զՎարդանն եւ զԵսայասունն եւ զՌուբեն իմ Թագաճին եւ զԿենակիցն իմ եւ զերկուսն զե-ռաքուսիկ որդիս իմ զՄակարն եւ զԹորոսն եւ զերկու դուստրս իմ զԵստեմ եւ զԼուսինն եւ զայլ ամե-նայն արեանառու մերձաւորսն իմ, աղաչեմ յի-շել ի Տէր եւ զուճ յիշեալ յիցիք:

Կարձեալ սղա՛նայ եւ ծոպքութեան գրչիս չլինել մեղադիր, զի եւ օրինակս էր որ սխալ եւ էր որ եղծեալ էր, եւ ես ի մէջ պանդխտութեան գրեցի եւ բազում վիշտս եւ նեղութիւնս կրեցի եւ տրտմութեամբ (յ)աւարտեցի, որպէս եւ զուճ քաջ փրտէք զանցս անցից զարիւղին:

Գրեցաւ ի մայրաքաղաքն ի Սիւս: